

միջոցներուն, իրաք եղածին և ըլլալ կարծուածին մէջ անհամեմատութիւն մը կը զանուի :

Թիտելի է որ ծաղրելին դոյանալու համար սէտք է որ անձն այս անհամեմատութեանց անգիտակից ըլլայ և տեսնողը զանոնք նշմարէ և անով զգածուի, մէկ խօսքով մենք նշմարտին մէջ ըլլալու ենք, մինչդեռ նշանակիալ անձն խաղալիք եղած ցնորբերուու մէջ թարթափի : Ասով այնչափ ծիծաղարժ կ'ըլլայ ահարեկեալ Սանչօն որ գիշերն ի բուն անկախ կը մնայ փոքր փոսի մը եղերքը, կարծելով որ անյատակ խորիսուաս մը ունի իր ոտքերուն տակը : Այս զգացումը կ'աւելնայ մեր զիտնալովը թէ ինչ վատասիրու և ինքնապաշա է այդ տնձը :

Ծաղրելոյն գեղեցին և վսեմէն ունեցած էական տարբերութեանց մին սա իսկ է որ երբեք գեղեցին և վսեմը կեղծին կամ շարին մէջ չեն կրնար զանուիլ, մինչդեռ ծաղրելին՝ բարին և շարը, ստոյգ ու ուսւա, գեղեցին ու տպելին պահ մ' իրարու հետ շփոթելէն կը ծագի :

Ծաղրելին գեղեցիկ դեր մը ունի մեր կեանըին մէջ քաղցրացնելով զայն կամ մեղմացնելով մեր զիշտերը : Նուր ծաղրածութիւնն յաճախ աւելի կը յաջողի մեր թերութիւններն ուղղելու քանի իմաստափական պատճառաբանութիւններ : Մօլիերի մէկ կատակերգութիւնն՝ բազմահատոր խրատներէ աւելի տպաւութիւն գործած է միշտ : Ահաւասփկ քանի մը օրինակներ որոնց մէջ ծաղրելոյն զանազան տեսակները կը զբանուին :

— Երիբանաւոր մը մերձ ի մահ հասեր էր կոսկորդին մէջ պայլարի մը պատճառով որ չեր պայմօթը : Խւրտրանշիւր որ ենթակի թէ բժշկուելիք չունի, յարմար զատծին ձեռք կ'երկնցնէր : Կապիկ մըն ալ կողովուաէն բամին մը հանել ուզելով անոր կարմիր զատկին առա զպիին անցուց և ծիրանաւորին առջիւ երաւ : Այսպիսի բրդիջ մը բռնեց քահանայն որ պալարը պայմեցաւ և առողջութիւնը զտաւ :

— Կը պնդեն որ՝ կ'ըսէ Արլըրէն՝ գաւաթմը զինին ուժ կու տայ, չեմ հասկար վաթ-

սուն գաւաթմ խմեցի և ուարի վրայ կենալու կարողութիւն չունիմ:

— Վաշխառու մը քարոզիչէ մը կը ինպրեսուաց զէմ՝ կերպով քարոզ մը տայ վաշխառուաց զէմ՝ փարոզիչն որ մարզը կը ճանշնար, կը զարմանայ այս ինպրոյն վրայ : «Հայր սուրբ, պատասխանեց միւսը, վաշխառուներն այնչափ շատ են հոս որ ինծի զործ շմաց . եթէ քիչ մը թիւերին պակսցնես, ամէս մարդ ինծի կու զայ :

— Ժ. Պ. Ռուսոյ «Տաղ առ ապագայ սերունդ» անսուն քերթուած մը արտասանեց վոլթէրին և անոր կարծին հարցուց, — «յիրաւի, սիրելի բարեկամ, պատասխանեց վոլթեր, կարծեմ թէ այդ ծրարը իր հասցէին պիտի շամանիր» :

— Անզիացի արկնոջ մը ողջախոհավիւնն այն ասսիծան բծախնդիր էր որ իր մատենապարանին մէջ այր և կին հեղինակները մի և ոյնի զարակին վրայ չեր շարեր :

Շարայարելի

ԳՐԱԿՈՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

1. Ազգագրական Հանդէս պատկերազարդ. չորրորդ տարի Ե. զիրը 1899 թիւ 1, Թիֆլիս. տպ. Կ. Մարաֆիռոսեանցի :

Պր. Երևանակ Լալայեան հրատարակած է այս զիրը. որոյ առաջին յօդուածն Խթիւմեան վեհ. Հայրիկին կոնկակն է, որով կը զրուատ նոյն Հանդիսին ժրացնան խմբագրակառը, և կը յորդորէ իրեր հօոը՝ որ ու մասնց նիթապէս, այլը՝ բարոյապէս օգնեն Պր. Ե. Լալայեանի՝ ազգագրական, հեախոսական և տեղագրական յօդուածներով :

Այս հաւաելը կարծեմ կարգացուած չէ հայրենին տարամերժեալ հայութեան, այլ՝ վանահարց քահանայից և աշխարհիկ անձանց որբ հայրենեաց մէջ կ'ապրին և անտարակայս վեհ. Հայրիկին ձայնը քաղցր պիտի հնէ այն ամենուն՝ որոնց ազգային պատմութեան և աշխարհազգութեան մութ-

ու անձանօթ մասներու լուսաբանուեկուն սիրող են, որով և իրենց գիտերու և կողմերու վրայ եղած ազգագրական նիմիթերը ուսումնափրեկալ կը դրէին այս ոռուահայ պատուաւոր ու օգտակար թերթին:

Ներկայ հատորին առաջին ազգագրականն է Թուղարին (Հարբ) գաւառին ընդարձակ տեղադրութիւնն, ըստ Բէնսէլ¹, զոր «Հիմունին կարգաւորել ու զաւարորել» է Պր. Ե. Լարյան 176 էջերու մէջ, ուր նախ համառու պատմական տեսութիւն կը լլայ, որուն ընդարձակը ժամանակին հրատարակած է Հ. ինքնձենին²: Ապա կը սկսի բուն աղագրութիւնը գնենով գաւառին ընդարձակութիւնը ու 57½ վերսա երկարութիւնն և 28 լայնութիւնն: Գաւառու կը զանուի Ապահունիք, թղթունիք, ջարօն և խնուռ հին գաւառներու մէջ: լեռնայինն է ունի հինգ, վեց լեռներ, ունի և գետեր ու երկու ճամկներ՝ որը են նազորէայ և խալչուայ, որոց ջուղին քաղցրանամ է և Մաեր պէներավ լիք: Խաչուայ ճամկներ կը զամանակաց աւանդութիւնն էր յիշէ: Պոչ անսուով թագաւոր մը՝ որ Լարար զիւզն կամ կելանոչկ բերզն կը բնակիր՝ հրեղեն սուր մը ունեցեր և և իր մահուան ամեն՝ զայն ազրիւթի մը մէջ նետել կու առյ՝ իր պատի որդույն, նու սուրը հօն կը նետէ և ձիու զուփու զարձուցած ունով մը կը փախչի. ջուրն իր ետեւն կը վազէ մինչեւ որ իր լափն կ'առնու և այսպէսով կը ձեւանայ խալչուայ լիճն, ուր բաշերն ամէն ուրբաթ օր կոփ կ'ընեն սուրը իրարմէ յափշտակելու համար. և թէ մէկը մտիկ ընէ պիտի լու անոնց աղացակները ջրի տակին: Մեծ. Հ. Վ. Ա. իր Տեղագրութիւն Հայաստանի զրոց մէջ (առնեով Սարգսեան Հ. Ներսիսի Տեղագրութենէ, որ անձամբ պարտած է այս կողմերս կես զար առաջ) եւս սոյն պատմութիւնը կը յիշէ և Պոչ թագաւորին բնակութեան անդը թէկան լերան վրայ կը դնէ. մինչեւ յօդուածիս մէջ թէկան լերան ալ

ուրիշ թագաւոր մը կը յիշէ թէկ անուն ուսկից և լեռը անուանուեր է:

Յօդուածագիրը՝ լճակներէն կ'անցնի օդոց եղանակներու և հոգմերուն վրայ խօսելու, ապա թուլաներին բոյսերուն բառացանկ մը կը դնէ, որչափ որ յաջողեր է զանելու, զրտ է նաեւ լատիներէն անունները և շատերուն դիմացն եւս կը յաւելցնէ տեղեկութիւններ թէ տեղացիք ի՞նչ բանի կը դորձածեն զանոնը, լատիներէն բաղադրութիւնները բաղդատակով վ. Հ. Ղ. Վ. Ալիշանի Հայ-բուսակի բառերու հետ շատ տարբերութիւններ կը տեսնուին: Որչափ ընափիր գործ է այս և գանձ հայ բուսաբառութեան եթէ այսպէս բոլոր գաւառներու բառերն հաւաքուէին: Որուն կարեւորութիւննը լաւ ըմբռնած էր թիշրակէի³ մէջ Հրաւէլ մը վերնագրով յօդուածագիրն, որ կարծես ձանձրացած միշտ նորակազմ և երբեմն խսկ անախորդ հնող բառերէ, կ'առաջարկէն զիտական ցնուութեամբ ժողովել զաւառական բայսերու անունները, անոնց վրայ եղած աւանդութիւնները ու ի՞նչ բանի օգտակար ըլլալն, և այլն. վասն զի կ'ըսէ թիշրակն, ընտրելի են զաւառական բառերն զորո ժողովորդն փորձառութեամբ շինած է բան նորակազմ անուններն որը «վայրիկնական տպաւարութիւնը են, որ զրչի հարուածով մը կ'իրականան»: զիզեցէի ու ճիշգ զավաֆար մը՝ զոր կրնանց առնով բոլոր զիտական բառերու համար: Ինչու ժողովուրդն չպիտի շարունակէ գործածել իւր հնաւանդ բառերը՝ զոր զարերով գործածեր են թէ ինցն ու թէ իր նախնիքը, և նոր բառերն գործածէ:

Հանային նիմիթերու վրայ խօսելով՝ կը յիշէ խոշշ-իրան ազրիւր մը, Լաթար զիւզի մօտ, «որ շատ անզամ փոխանակ ջրի՛ չոր աւազ կը ցայտէ վերեւ, և անախորդ հուս ունենալուն համար՝ ցովից թռչող հաւերը կը սպանէն». ուրիշ նաւթային ազրիւր մ'եւս որ անասնոց յօդացաւը կը բժշկէ. ուրիշ մ'ալ ուր լուսացող բռուսները՝ կ'առաղջանան. ասսնը զեռ քննուած չեն: Բուլանիս

1. Անշուշտ ծածկանաւն:

2. Ստորագրութիւն Հին Հայաստանի, Էջ

145. տպ. Վէնեսաբէկ. 18 :

3. Թիշրակն, 1899 թիւ 41 էջ 656:

ունի այլ և այլ կաւեր, բարահանքեր և նշանառ աղահանքեր։

Հանային նիմերուն կը յաջորդեն՝ կենացանեաց՝ ըստ զասակարգութեան, այլ և այլ անուանց ցանկեր և երբեմն եւս տեղեկութիւններ անոնց վրայ. «Վազր (պլրնէ զաւ.) եւս կ'երեւայ սարերը»։ Կը խօսի վերին և ներքին թուրանը յաջանաւոր զիստերուն վրայ և 7—8 սրբավայրերուն վրայ, որոնց մէջ նշանաւորն է չէն է այժմ կորայ Ս. Դաեկէ վանքը՝ որուն անցեալ հարստութիւնը հիտեւեալ ուսմկական արձանապրութեամբ կը ցուցուի «Այս վանքը մի ժամանակ այնքան մաշ ու տասար ուներ որ գանց գաճ (24 ժամեւայ մէջ) 50 (Ծ) կողով րրիդ (աղբ) կը բափուէր» իսկ այժմ միայն անշարժ ինչը 87,500 զուրուշի կը զնահատուի։ Կը յիշէ ուշագրաւ տապանագիր մ'եւս

«Այս է տապան Խաչատուրի
«Քաջաքարող վարդապետի
«Միարաբին Ռուզ-Քիլիսի
«Ի րվին Հայոց... ի (եղծուած)»

Խաչատուրս 1824ին օգնական և ապա յաջորդ ըլլալով Ռուզ բիլիսէի ծերունի Սաւակ եպիսկոպոսի առաջնորդին, բաղնութեամբ շատ մը ալաշկերտցի զերիներ թափեց պարսից ձեռքէն, և ապա մատնութեամբ երկու տարի բանտուեցաւ, վերջը ազատելով դարձեալ հայածուեցաւ և այսպէս պանդիստութեամբ իր կեանքը կնքեց կորայ Ս. Դանիկ վանքին մէջ։ Գաւափիս բերդերան վրայ ալ կը խօսի և կ'ըստ թէ ասնը և թէ շատ մը եկեղեցիներու աւերակներ անցննելի մասցեր են, որը թէ ցնութիւն թերեւս բեկասարեր ալ զանութիւն։ վասն զի շատ անզամ զեսնին և աւերակներու տակէն զուրու կու զան արրոնդէ (արդինձէ), գորտուր, մկներ, բռնը, դանակ և մարդակերպ կոռոցեր, և այլն»։

Ազգաբնակութիւնն՝ կազմուած է հայ և քիչրա ցեղերէ. մէկ գիզ միայն Զերեզէ։ Տեղացի բիւրտա (Հասնանցի) ցեղին մէջ կարծիս ցես կը շարունակուի մեր հին անխարարական կհանքը և երեք զասակարգի կը բաժնուին, կ'ըսէ, թոռքին՝ որ իշխանական

ու հրամայող կարգն է. Աշխի՛ աղնուականը, և իջայա՝ հպատակները՝ որ կ'ապրին հրամայող զասակարգին երկիրները բանելով, անշարժ ինչը ստանալու իրաւունք չունին և թուրք բացարձակ տէր է իրենց կենաց և ընչից։ Զգեստներու և տարադներու վրայ ալ կը խօսի և կը զնէ զգեստներու անունները՝ որը ընդհանրապէս տաճկերէն են և կու տայ բացարարութիւնները անոնց վրայ. իսկ բուլանրիցու պարապմանց ու աշխատութեան և արուեստներու մէջ՝ զիստար և միակ ապրուսի միջոցն է» երկրագործութիւնն, ուրուն գործիքներն առանձին անուններով և տախտակներով ներկայացուցուած են, և անասնաբուծութիւնն, անիլի ոչխարի, թէպէտ և սա եւս կամաց կամաց կը պակսի, մինչդեպ 20—30 տարի առաջ հարստուն կունենար 1000—1500 ոչխար՝ այժմ հազին 100—300, միւս մարգիանց և կանանց արուեստներու ու պարապմանց վրայ ալ՝ որը ընդհանրապէս են զիւզական՝ գարբնութիւնն, հրանութիւնն, տեղեկութիւններ կու տայ և անոնց վերաբերեալ բառերուն առանձին ցանչեր կը զնէ։

Կը նկարագրէ նաեւ ամուսնութեան և հարանեաց հանգէսներն ու սովորութիւններն որը զրեթէ նոյն են Մուշը և Ալաշկերտի նման հանգէսներու հետ¹, ինչպէս նաեւ ամէն ինչ՝ բաց ի աշխարհագրական մասերէ։

Դաստիարակութիւնը ցաւալի է հօն «Մանուկ սերնդի սոկի ժամանակն ի զուր աեղ կ'անցնի կ'երթայ ինըն իր կորուսար չի զգար և իրեն զգացնող չկայ»։ Հօն աեղ կարեւուրութիւն առազ և գործադրով չկայ (երկու զպրոց բացուեր և զոցուեր է)՝ մանկանց դասախարակութեան, զոր պինչափ կարեւուր կը համարէր հիններէն մին՝ որ իրմէ օրէնք ինպրոց ժաղովրդեան օրէնսդիր ըլլալու և զաննը պանիւ բաղացացիներ յարգարելու՝ առաջին պայմանն զրաւ և յորդութեց տղոց զասախարակութիւն աալ, թայց թուզանըսցոց բնատանեկան կեանքը բազցը կը նկարագրէ, 40—50 անկամներէ ձեւացեալ զերպաստանի

մը զուտին՝ տան ծերունին է որ քաղաքական գործերուն մէջ կը խառնուի և ամէնըը զինըը կը յարգեն սիրով ու կը պատկանին իրմէ. իսկ տան ամիկն և անտեսական բաներու խառնուողն ջոջաւորին կինն է, զոր ամէնըը կը սիրեն ու անկէ կը սփոփուին : Որշափ քաղցր է այդ նահապետական կեանքը, այնչափ ալ յուսահաս և անմիթթար է երբ ման մը պատահէ. զոր կը նկարազրէ զաւառին հիւանդութեանց և զեղերու վրայ խօսելին վերջը : Այնչափ է արտամութիւն որ, երբ մեռնողն ըլլայ անդամանիկ կամ պարզ նշանուած և ոչ պատկուած, արտամութիւննին արտայայտելու համար հեթանոսաբար գահուց ու զուսնայով կը սկսին պարել և մեռնողին ձին՝ զարգարած և զգիստերն վրան ձգած գագագին առջեւին կը քալցրնեն. իսկ «Մայրական սիրաբ այդ ժամանակ մի յորդահու արբեր է որու ոչ հոսանքի առջեւ կ'առնուի և ոչ սաստիկութեան չափը կ'իմացուի» իր որդուն վրայ ողքեր յօրինելու և շրջակայթը լացնելու համար :

Պր. Յօվուածապիթին կը լմացնէ իր յօդուածն Հոգի և հանդերձեալ կեանք վերնազրով. մէջ կը բերէ անոնց նոյն բաներուն վրայ ունեցած զաղաքաբներն՝ քաղերով անոնց սովորական խօսակցութիւններէն յորս կան քանի մը անտեղի բաներ. օրինակի համար կ'ըսէ «Հոգուն հոգի եա կայ, սրովէնետե երբ մէկը շատ նեղացնեն և շարչաբն, կ'ասէ. «չէ զիմ հոգուն հոգին հանեցից» և զարձեալ ուրիշ մը, կ'ըսէ «Զար մարդիկ հոգի չանին այլ անամսոց նման չունեց» վասն զի «Բնաւ անհոգի մարդ է», կասին գիւղացիք շարադրծի մի», և այլ նման բաներ: Մահայն պէտք չէ կարծել թէ այս բացաւութեամբք կ'ուզեն իմանալ թէ հոգուցն ալ հոգի կայ և կամ շարադրծն հոգի չոնի, այլ թէ սաստիկ նեղեցիր, և կամ, իբր թէ հոգի չունենար այնպէս կը զորձէ, և այս :

Երկրորդ և երրորդ զաղազրական յօդուածներն են, Գրիգոր Նժդեհեանի Ալաշկերտի բանաւոր զարականութիւն՝ երկերը, 185-199 Էջերու մէջ բամբակուած. և Շիրակի երկերը 200-212 Էջերու մէջ հաւաքսողն է

Մ. իսահակեան. վերջին շարսնակութիւն է Դ. գրքին մէջ հրատարակուածին :

Այս երգերան կը յաջորդէ Գանձակ գաւառին տեղազրութիւնն 243-360 Էջերը. տեղազրութիւն աւելի քննուած և ուսումնական ոճով եղած է: Ցեղեկազիին Պր. Լալայիան է, ճամրորգած և ալանատես եղած է իր նկարագրամներուն և ականջալուր՝ շատ անգամ իր մէջ բերած աւանդութեանց և դէպքերուն :

Ծնդհանուր աեղազրութեանց օրէնքով այս ալ համառօտ պատմական ահսուութիւն մը կու տայ զաւառիս հին ժամանակաց վրայ դիմացն ունենալով ինձն՝ Ստոր. Հիմ Հայ: Յովհ. հար.: Վարդան կիրակոս: Զալիկան, և այլն: Ակելի ընդպարձակ կը խօսի Մէկիբըներու վրայ, աւանդելով անոնց՝ մանաւանդ մելիք Բէկլարեաններու՝ պատմութիւնը, կեանքը, սսխորութիւնըը և կառավարութեան կերպը զնելով նաեւ երկու պատկերներ, մին «Բէկլար բէկ Միկից բէկլարեան», միսն «բէկն ու այրին»: Սակայն, կ'ըսէ, այժմու բէկիբը (մելիքներու ցեղը այսպէս կը կոչուի այժմ) նախակին մելիքներու նման որոշ զործ ու զբաղմունց չոնին և պարապութեամբքը բարոյապէս կ'իյնան և կը կորնցնեն իրենց տիրապետողական առանձնաշնորհութենք և կը դառնան սոսկ կալուածատէր. ասաի և ծոզուուրին իրենց վրայ կը նայի ոչ իրերւ իրենց կառավարիչներու՝ այլ իբր իրենց կեղեցիներու վրայ: Այս պատմական ահսութիւններ եանք լաւը կը խօսի զաւառին սահմաններուն, լիներան և գետերուն վրայ: Գանձակ օնի հանգեր՝ ոսկեց, պղճճի, երկորի և եաւարի ու պաղեղի որ նշանաւոր է և կը գանուի Փիփ գեղէն և վերսա հեռի. հոն զանուած խեցեղէն ամաններէն կը կարծուի թէ հոգովմայեցաց ատեն եւս կը բանէր, ինչպէս նաև պարսից տէրութեան ատեն և այժմ:

Իսկ պղնձի հանըն 186 կին զնած է Սիւմենս գերմանացին և իր ձեռքն է: Գանձակին ունի շինութեան և վիմագրական և այլ տեսակ քարեր եւս:

Կիմային վրայ խօսելով, որ կը գնէ նաեւ օպյ աստիճանաց աղիսակին, և կ'անցնի բուսականութեան, զնելալ՝ բուսոց անոններն

պարզ հայ—ուստի և բատին բառերով, կենդանացնեաց մասին մէջ միայն թոշնոց վրայ տեղիութիւններ կու տայ, թէ երբ կը գաղթեն կամ՝ կը զառնան և քանի տեսակ կայ, և այլն:

Քաղաքական մասով առանձին կը խօսի Գանձակ քաղքին և գիւղերուն վրայ, զնելով անսոց բնակչաց թիւն, նշանաւոր շնչերին, և այլն: Գանձակ նահանգական և դաւառական քաղքին մէջ նշանաւոր և հին շնչերին են՝ Շահ—Ալբարի շինած մէկիին, որուն պատկերն եւս զրուած է, և Ա. Յովհաննէս մայր եկեղեցին, որուն շինութիւնն կը ցուցնէ Հանեւեալ արձանագրութիւնն «Ի ժամանակն Ծյանես կարուշիկուի րիշն Ռիթ (1633) ամի շինեցաւ սուրբ Ըլվանես եկեղեցին»: յայնի է թէ Յովհաննէս կաթոլիկոս՝ Աղուանից Յովհաննէս թէ: Է որուն համար, Նկարագիր Շամալիւոյ Խեմի գրոց հեղինակն՝ Մես: Աղբեկ: Սմբատան, Աղուանից կաթողիկոսաց կարգին մէջ անուն յիշելով՝ կ'աւելցնէ, «սա շինեաց զեկեղեցին Գանձակուա»: Նշանաւոր է Գանձակի մեծ հրապարակն, պատկերն այ ներկայացուցուած է: 1897ի աշխարհագրին համեմատ քաղքին բնակիչներն են 38,990 հոգի: մինչեւ 1886ին 20,294 հոգի նշանակուած է:

Գանձակ գաւառն ունի քանի չափ «նշանաւոր վանքեր», որոնց վրայ տեղեկութիւններ կու տայ: Շատերն կիսակործան են ու անինամ մնացած, շատերն ալ երբեմն երբեմն բարերար ձեռքերէ նորոգուած, զոր կը ցուցնէն մէջ բերած շատ մը յիշատակարաններն, և այժմ ամայութիւնն կը տարբերին միայն իրենց մէկ մէկ ձեռունի քահանայ պահապաններով: Նշանաւոր է Գարեւայ վանքն, որ մէջ գարուն հիմնուեր է Գաւիթ Եպիսկոպոսի մը ձեռքսպազ, ունի միհանգարդ գաւիթ, զանգակառուն, սեղանաւորն որ 25 մ. երկարութեան է 8,64 մ. յայնուրեան և մօտ 6,5 մ. բարձրութեան կամարակապ շենք մի է: Ասկէ աւելի հին վանք մը կայ Խարզմանչալ կոչուած որ ժ գարուն կամ ըստ աւանդութեան Ե. զարուն Ս. Մեսրովայ շիներ է: Ասոր պարապին մէջ կայ աղքիւր մը ուրուն համար կ'ըսուի թէ Ս. Մեսրովին բդիս-

ցուցեր է հրաշքով: իսկ զաւթին մէջ կայ մահարձան մը հետեւեալ արձանագրութեամբ «Ասս ամփոփին կմախրի նախնեւաց հանգուցելոց ընդ հովանեւաց մեհաստանի Ա. Թարգմանելաց, ի թիւն 405—4800», և այլն: Անմի գանըս երեց զրչազիր աւետարաններ, հնապոյնն է ԺԴ. Պարուն յիշատակ Գրիգորի Ալինեաց իշխանի:

Ազա բերդերուն վրայ խօսելով և բանի մը Էջերու մէջ համառոտափ յիշելով օստար ազգի՝ գերմանական գաղափարներու, զուխարոր և մալական աղանդաւրդներու և թուրքերու զիւղերն ու անսոց բնակչութիւնն, կը լինցնէ Գանձակի տեղագրութիւնն կամ ըստ յօդուածագրին «նիկմերն ապազյ ուսումնակրութեան»: և կը սկսի Յ. Մարտիրոսյին Համշեցի Հայերուց շարունակութիւնն:

Պ. զբին մէջ արդէն խօսուած է Համշեցիներու աեղագրական մասին վրայ և հոս կը խօսուի անսոց սղաբերյի, կնուքերի, հիշանդուրեանց, դեղերու վրայ, և այլն: բարյականութիւնն, կ'ըսէ, կորսնցուցեր են հայեր կովկասի ամիերը զաղթերուց յետոյ, ինչզես որ կորսնցուցեր են հայ նահանգամաս կեանիրի շատ կողմերն, մանսաւանդ Ջերնօմօրի վիճակումը ծայրայել վիճակի հասեր է ապականութիւնը ի շնորհս ուսւականի գիւղացւոց:

Պր. Խմբագրապեսն չէ մոոցած իր թերթին մէջ մէկ երկու Էջերով դրուատել Մեծ: Պոչշեան և անոր վկաբերը, իր բառանամեայ յորիլինի առջիւ: և պատուաւոր գործ մը կը համարի, թէ ի մի հաւաքսին յարգիկի Վիպասանին վկաբերու մէջ ցրուած բալոր աղապարական նիկմերը՝ երգերը, ծէսերը և սովորութիւնն և այլն, և ամբազչացսի այդ գործը իր «մանրամասնութիւններով, ինչ որ վէպի պահանջներ թոյլ չեն առւել մոցընելու իր գորուածքին մէջ» և այդ գործն արժանի կը տեսնէ, մի միայն վկաբերու հեղինակին, որով գործն պիտի ըլլայ հայ պազպութեան մեծ գանձ մը: Այսպէսով կը լմնայ Պր. Ե. Լալայեանի թերթին պարունակութիւնն: Առանձին Էջերով իրբ յաւելուած՝ դրուած են երկու թարգմանութիւններ՝ մին՝ Պր. Լալայեանի ֆրանսերէն թարգմանուած մարդա-

բանուրեան շարունակութիւնն , միւսն՝ իս .
Յարութիւննամցի Գերմ . պրօֆ . Ռատցելի
Ժարեր ազգագրուրեան , ոյսին շարու-
նակութիւն Պ. զրցին : Հոս կը լմնայ բար-
ուրութիւն Պր . Լալայեանի հինգերորդ վիքին որով
ձկտած է նա իր զրցին մէջ ամփոփել՝ ա-
ւերակներու միջն , մեր նախնաց յիշատակ-
ներն ու յիշատակարանները , և զանոնք ան-
մահացելով թուզու յիտնոց ինչ որ ժա-
մանակն իր աւերի ձեռքերովն պիտի փնա-
ցնէր : Եւ կը յուսանց թէ Պր . Լալայեան ոչ
միայն պիտի անմահացունէ զանոնք իր թեր-
թովն , այլ և ասիէ վերջ՝ խօսեցնել պիտի տայ
այլ յիշատակարանները ի նպաստ պատ-
մութեան՝ որչափ պատմական տհսութիւններ
ընկերու անոնց վրայ որոնցմով լի է իր պա-
տուական թերն :

Հ . Վ . Ա Պ Խ Ա Ն Ա



ՀԱՆՈՒՍ ՀԱՆՈՒՍԻՑ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԹԵՐԹԵՐ

ԲԻՒՐԱԿԱՆ . — Մեր առջեւն ունինք Բյա-
րսկի անցեալ տարուան 50 , 51 , 52 թիւներն ,
որոնց վրայ համառուս տեսութիւնն մը կը ներ-
կայացընենք մեր ընթերցողաց : — Նկատո-
ղութեան կ'աննենք Սահակ Նպիս . Խապա-
յեանի մատենախօսական մի յօդուածն (էջ
788-791) , որով բացայսայ կը ցուցուի թէ ,
մեր առկեղերին նոյն իւր ։ « Բան խրառու
յաղաց միհանաց » վերնարգով վարդապետ շա-
րութած է օգտուելով Փիլոն երրայեցոյ « Յաղագ կենաց փարոց տեսականն » գրու-
թենէն : Կը զրէ :

« Թէեւ առաջին նայուածքով Փիլոնը իւր
ճախութեամբ և նղիչն իւր համառութեամբ
շամ կը զանազանին իւրաքէն , բայց յապահե-
լով Փիլոնին այս մասերը , որ կը վերաբերին
նախարարամբարաց , վարդապետին մետքուն՝ ըն-
կատամամբ ընթից տարերաց ... մատցուլ , շատ
անչան տարբերութեամբ , եղիչէր և միամանց
խրաս»ի նախագալափարը կը կազմէ :

Սահակ նպիս , Խապայեան իւր ներկայ
ուսումնակարութեամբ՝ կը գաւերացընէ իրսէ :

առաջ մի քանի բանասիրաց այդ մի և նոյն
ենթադրութիւնը . Ոչ միայն նղիչէ , այլ և
պամիչ հայրն Սովու . Խորենացի օգտուեր
է Փիլոն երրայեցին : Խապայեան նպիս-
կոսի կատարած այս բաղդատութիւն ըն-
թերցողն կը համոզէ թէ անտարակոյս նղի-
չն բաւական օգտուեր է Փիլոնէն : Ազա-
րիկ Պօլուեան օգտարուն զրով կը նկա-
րազէ ազգագրական նիւթ մը՝ Հայպատ և
Ֆամակ Սարցիսը : — Յ. Ալեքսանեան Մար-
դուանի նախապաշարումներէն և սովորու-
թիւններէն 24 համ կը յիշէ . ըստ մեր զի-
տութեան առանց զրիթէ մեծ մասը ըլոր-
ովին նման է Պնտոսի ազգայնց նախա-
պաշարմանց . զրով որինակ . աղուն վրայէն
եթէ ցատակով անցնուի , տղան կորանհա-
սակ կ'ըլլայ . ուրբաթ օր՝ երկաթի գոյիկը ,
զամ շինելը մեղք է , Քրիստոսը խաչող-
ներու մերգակից կ'ըլլան , Պնտոսի մէջ Եւադ
ուրբաթը որ այս սովորութիւնը խստի . կը
յարգուի . Կոյն օրը եթէ մէկը զամ զամէ ,
Քրիստոս խաչած կը համարուի : — Մ. Ա .
Թուրեան լեզուաբանական յօդուած մ'ունի ,
որով կը ցուցընէ թէ ի Տարէնորէ թուրքերն
Հայերէն (9) բառ փոխ առած են : Բիշակին
բառաւալուն համոզուած է թէ այդ ամէն
բառերն ալ տեղացի թարքերն հայերէնէն
փոխ առած են : Մենք ինչ որ տեսանք ոչ
թէ ամէն բառերն հայերէնէն առնուած է ,
այլ մի քանիք , վասն զի այդ յիշուած բա-
ռերէն ոմանք արդէն իսկ թուրք բառաբան-
ներու մէջ կը գտնուին և պիսի առած են
պարսիկ , արաբ և յօյն լեզուաներէն :

Այդ բառերուն կը յայորգեն քան զառա-
ջինն ոչինչ նուազ հետաքրքրական Միլիրի-
հիսարի գաւառական բառերն : Ն . Ս . Ներ-
սէնաման նախառանան տեղեկութիւնն կու տայ
յիշեալ գաւառին մէջ կնջջ անսկան և տնտե-
սակն գործերուն վրայ և կը նկարագրէ թէ
ինչպէս կը կատարուին նախառուքի և հարո-
նիքի հանդէսներն : (Էջ 819) կը Կարգանք
Կիւրինի բնիկի ազգայնոց 45 մաս նախա-
պատման մեջ , որոնք փիշ շատ նման են ու-
րիշ զաւատներուն մէջ եղանակներուն : — Ոչ
միայն հետաքրքրական այլ և յօյտ շահեկան
կը գտնենք Ա . Ալվազեանի գիտնական մի
յօդուածը (822-4) , որով կը նկարագրէ և
անկերպութիւններ կու տայ Ալակերտի մէջ
և Վանի շաւրմաներուն :

Հ . Հ մ մ ո . Հ . Գ ո ր պ . Զ ա ր բ հ ա ն ա շ ե ա ն Մ ա տ ե-
ն ա շ պ ա ր ա ն հ ա յ կ ա կ ա ն թ ա ր գ մ ա ն ա ն ու թ ե ա ն ց ն ա ն ի ս ա ն ե ա ց 1889 , Վ ե ն ե ս տ ի կ . Է ջ 742 և 743 :